


8962



1934

ԲԱՆՀՐԱՏ ԹԻՒ 2

ԵՐԵՎԱՆ

ՀԱԽԱՔԱԿԱՆ
ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՄ ՄԵԶ

ՕՐ

Գրեց՝

ԶԱՊԵԼ ԶԱԱՑԵԱՆ

«ԵՐԵՎԱՆ» ՏՊԱՐԱՆ

2003

1934

891.99
5-58

ԵՐԵՔ ՕՐ ՀԱԻԱՔԱԿԱՆ
ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՄԵԶ

(15)

Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւնը կազմակերպեր էր արշաւախումբ մը, որուն նպատակն էր, Երթալ ուսումնասիրել Ղամարլուկ շրջանի Հաւաքական Տնտեսութիւնները։ Տասր գրողներ արձանադրւած էինք։ Մեզ պիտի ընկերանար նաեւ վաստակաւոր նկարիչ Փանոս Թիրլեմեղեան։

Սեպտեմբեր 21-ի առաւտեան մեկնողները հաւաքւեցան գրողներու Տանը եւ հոն հակիրճ ժողով մը եղաւ, որու միջոցին Խորհրդային գրողներու Կազմկոմիտէի քարտուղար ընկեր Ալազան մատնանշեց այն մասնաւոր կէտերը որ մեր քննութեան առարկա պիտի դարձնէինք։

Բարձր եւ ուրախ տրամադրութեամբ մեր արշաւախումբը ճամբար ելաւ գէպի կայարան։ Փամբ մէկ ու կէսին հասանք Ղամարլու, ուր անմիջապէս դիմուցինք ընկերային Կոմիտէի շնչը։ Շրջանի զեկավարները եւ Կոլլսողայիններ նիստ ունէին։ Մեզ հրաւիրեցին ներկա ըլլալ այդ նիստին։

Ինձ համար, որ նոր եկեր եմ արտասահմանէն, ամեն ինչ նորութիւն է եւ ամեն երեւոյթ ինձ կը յայտնաբերէ իրականութեան մէկ երեսը։


Այդ նիստի միջոցին արգէն իսկ կը մտնենք շրջանային գործերու ճանաչողութեան մէջ։ Կոլլսողնեկ մը կը խօսի Կորովի շեշտերով փոխադրական միջոցներու մասին եւ պահանջներ կը դնէ։ Ուրիշ մը կառաջարկէ նոր ճաշարաններ հաստատել Կոլլսողներու մօտիկ, որպէսզի շրջուն գործիչները բնու շրջան գիւղացիներուն վրա։ Վիճաբանութիւնները կը շարունակեին կոնկրետ խնդիրներու շուրջ եւ վերջապէս ժողովի նախագահը Գարեգին Եսայեան, խօսք առնելով կը պատասխանէ ամեն մէկին

եւ կը չեշտէ անհրաժեշտութիւնը այսպէս թէ այնպէս բանները կատարել եւ գերակատարել որովհետեւ «Բամպակի եւ Խաղողի Բլաններու կատարումով է որ պէտք է գնահատելի մեր շրջանի գործը»:

Յետո նախագահը կը յայտնէ ժողովականներուն, զրողներու այցելութեան նպատակները եւ այն օգտակարութիւնը, որ այդ այցելութիւնը ունի թէ գրողներու եւ թէ Կոլխոզներու համար: «Արողհետեւ, կը վերջացնէ ան իր խօսքը՝ այն նւաճումները, որ Կոլխոզները կատարեր են, նրանց կէսը ծանօթ չէ»:

Մեղ կառաջնորդեն Ղամարլուի այն ճաշարանը, որ կը վերաբերի պատասխանատուններու Կոոպերատիվին: Մեղ կուտան յատուկ իրաւունք: Մեղ հետ է նաեւ Ծնկեր Գարեգին Եսայեան: Կը բոլորւինք սեղաններու շուրջ սրտած ախորժակներով: Մեր անհամբերութեան ժամունք համբերութեամբ կը պատասխանէ բնիկ Աղբիանապոլսեցի աշխատուուրուհի մը, որ կսպասարկէ սեղանները: Ան եկեր է Սելանիկին, Ներդաղլուղներու կարաւանի բար հետո: Ամուսինը հիւանդ է եւ ինքը մինակ աշխատելով կը պահէ իր երկու անչափահաս երեխանները:

Այդ ճաշարանը կը հանդիպիմ նաեւ կին ինժինէրի մը, որուն ծանօթացած եմ Երեւան, Սիրան Տիգրաննեան, որ Ղամարլու է առայժմ երկրաբանական հետազոտական աշխատանքներու համար: Նոր մեքենա բերել տւեր է Գերմանիայէն եւ բարձրութեամբ մեղ կը խօսի իր մեքենային եւ կատարած աշխատանքներուն համար: Իր ղեկավարութեամբ պիտի կատարելին հետազոտութիւններ Արարատեան գաշտին մէջ, ընդերկրեայ շուրի հոսանքներ գտնելու համար: բայց ինժիէոր Սիրան Տիգրաննեան զուգընթացարար կը կատարէ դիտական ուսումնասիրութիւններ երկրի խոր շերտերու վրա:



Կ 2106 - 68 Ա. Խաչատրյան

54701-w1

Դ

Սպասարկողը վերջապէս մեղ կը բերէ միուն ջուրով եւ բանջարեղինով ապուր եւ յետո տապակած միս: Ճաշը լաւ է եւ աժան: Խրաքանչիւրու կը վճարենք մէկ ոռուպի տասը կոպէկ:

Մեր արշաւախումբը բաժնւած ենք չորս ըրիկատներու, որոնցմէ իրաքանչիւրը պիտի երթաշրջանի Կոլխոզներէն մէկը: Խնձ կը վիճակւի երթալ Արտաշատ ընկեր Դ. Դեմիրջեանի եւ նկարիչ Փանոս Թերլեմեղեանի հետ:

Ղամարլուի մէջ կուպեն անպատճառ ցոյց տալ մեղ բամպահանաւաք մեքենան, որ նոր ստացեր են:

Երկինքը ամպամած է եւ անձրեւի ցանցառ կաթիւններ կզգանք արդէն. բայց նոր ստացւած ամեն մէկ մեքենա անքան մէծ նշանակութիւն ունի, որ անոր ցուցագրութեանը չէ կարելի ներկա ըլլալ: Կը գիմենք մօտակա բամպակի դաշտ մը, ուր մեքենային մօթեօրը կը հետա արդէն: Վեց քառուչուկէ երկար խողովակներ ներս կը քաշէն հասուն բամպակը կնդուղներու վրաէն: Ներս քաշւած բամպակը մաքուր եւ ճերմակ փրփուրի պէս կը դիմու մեքենային ներքին արկղին մէջ: Տարակոյս չկա, որ այդ մեքենայի կիրառմամբ եւ ընդհանրացմամբ բամպակի հաւաքը պիտի արագանա մէծ համեմատութեամբ:

Անձրեւը կը սաստկանա, կը դարնա սպանական, բայց դաշոր լիքն է դիտողներով, որոնք կը շարունակեն հետեւիլ մեքենային հաւաքին: Բայց մեղք պէտք է մեկնինք: Մեր բրիկաղի յատկացւած օթուապիլը պատրաստ կապասէ ճամբուն վրա:

Ճամբա կելենք գէտի Արտաշատ եւ անմիջապէս գլեւթէ կը մանենք այդիներու շըմանը: Փշատի ծառեր իրենց տժգոյն կանանչ տերեւներով, որոնք հեռուն ուստիներու տպաւորութիւնը կընեն երկու կողմէ, կեղերին մեր ճամբան: Թաց հողի եւ կանաչութիւնն բոյրը թարմութիւն կը ներչնչէ: Զիւնապատ Արարատը կը յայնաւի մեղ իր տարածուն նայաւածքով իսկ վորքը Մասիսը, որուն գագաթը նոյն-

ալէս ծածկւած է ձիւնով, այնքան մերձաւոր կը թշ-
փ, որ կարծես չուտով կարող ենք հասնիլ իրեն:

Արտաշատ կանդ կառնենք Կոլխոզի վարչու-
թեան գրասենեակի առաջ: Այնտեղ կը գտնենք
քարտուղարը եւ պահ մը կը խօսակցինք: Կոլխոզի
նախագահը գաշտե՞ն է, ալէտք է սպասենք իր վե-
րադարձին ոեւէ կարգադրութիւն ընելու համար:

Կոլխոզիկներ զանազան ստիպողական գործե-
րով կուգան գրասենեակ: Մենք դուրս կուգանք
պատշամը եւ անմիջապէս կը նշմարեմ որ բակին
մէկ կողմը տանիքով ծածկւած մասի մը մէջ կիներ
կաշխատին թոնիրին չուրջ: Երկու տարեց կիներ
են եւ մէկ երիտասարդ: Իրենց շուրջը բոլորը գի-
րուկ եւ չարաճնի երեխաներ: Տարեց կիները կը
կրեն լաջակ, բայց երիտասարդ կինը գլխարաց է
եւ համարձակ երեւոյթ ունի: Անոնք ցորենի թե-
փով հաց կը պատրաստեն պահազան շուներու հա-
մար, որոնք արօտատեղիներու մէջ ոչխարներու
հետ կը մնան: Այդ կիները Կոլխոզի անդամ են եւ
իմ հարցումիս թէ «գո՞հ էք», անոնք կը զարմա-
նան:

— Ինչք չէ . . .

Մէկ կողմը պատին տակ խոչոր կաթսայի մը
մէջ խավուրմա կը պատրաստի: Կոլխոզի համար
է: Մացեալ տարի պատրաստեր են 80 փութ խա-
վուրմա իբր ձմեռան պաշար Կոլխոզիկներուն: Կիները կը խօսին տեղական բարբառով, բայց իրար
շատ լաւ կը հասկնանք եւ հաճոյքով, թոնիրին
շուրջը պիտի շարունակէի խօսակցութիւնը, բայց
իմ ընկերներս ինձ կը հրաւիրէին երթալ այցելել մօ-
տակա աւերակները, պատմական Դվին քաղաքին
հետքերը:

Արտաշատ գիւղը իր անունը ժառանգած է հին
պատմական Արտաշատէն: Կըսեմ, անունը ժա-
ռանգած է, որովհետեւ գիւղը չի գտնէիր հին Ար-
տաշատի ճիշդ վայրին վրա: Դարերու ընթացքին
Արաքսը փոխեր է իր ընթացքը եւ Արտաշատիները

ստիպւեր են իրենց րնակութեան՝ աւանին, կամ
գիւղին վայրը թողուլ եւ տեղափոխւիլ աւելի յար-
մալ տեղ

Արտաշատ ունի նաեւ իր մօտիկ անցեալի պատ-
մութիւնը: Ան եղեր է հարուստ եւ բարգաւաճ մեծ
գիւղ չնորհիւ իր այդիներու առատութեան եւ խա-
ղողի աղնիւ որակին, որոնք կը հայթայթեն Հայաս-
տանի լաւագոյն կարմիր գինին: Գիւղացիները
բացի այդեմ չակութիւնը գրադեր են եւ գինեգոր-
ծութիւնով, ինչ որ եղեր է գիւղին համար հարլո-
տութեան աղբիւր: Արտաշատ եղեր է որջը հակա-
յեղափոխական բանդիգներու, բայց նոյն Արտա-
շատէն դուրս են եկեր Կարմիր պարտիզաններ եւ
քաղաքացիական կուիներու ըրջանին արիւթեամբ
կուիր են հակայեղափոխականներու գէմ: Ամբողջ
Ղամարլուի ըրջանը արդէն զասակարգային պայ-
քարի օրերուն կատարեր է վճռական դեր իր հերո-
սական գիմազրութեամբ եւ տեղւոյն պրոլետարի-
ատի յաղթանակով:

Իմպերիալիստական պատերազմի ժամանակ
թուրքեցու ներխուժման օրերուն, Արտաշատ դր-
ւաւիքը եւ մասամբ աւերգեր է: Թուրքերը այնտեղ
մնացեր են ամիսներով եւ Խորհրդային իշխանութիւն հաստատելէ յետո միայն Արտաշատի գիւ-
ղացիները վիրագարձեր են իրենց աները եւ ոկտեր
են զարմանել պատերազմի եւ քաղաքացիական կր-
սիներու հետեւանք աւերածութիւնը եւ թշւառութիւնը:

Մեր արշաւին դէպի Դվինի աւերակները կրն-
կերանան տեղւոյն կուսակտիվը եւ մեղ կը խօսին
մօտիկ անցեալի գէպքերու մասին:

Գիւղին դուրս զալով կը տեսնենք բաց եւ գտ-
լար զաշտերու հանգստացնող տեսարանը: Յուրիթի
այդիներ են, որ կը տարածւին մինչեւ հեռուները:
Մեր շուրջը բոլորը կարմրորակ լեռներու անկերը
շղթա մըն է, որուն վրա վերջալուսային ցուքերը
զանազան երանդներով կը շոշան:

իրիկնային արեւը առաջ կը բերէ ծիածան մը, որուն
մէկ ծայրը խրւած է լեռներու ետեւ։ Երբէք այդ-
քան պայծառ ծիածան չէլ տեսներ։ Ան կը մնա եր-
կինքին վրա առանց աղօտանալու մինչեւ մեր վե-
րադարձը։

Դվինի աւերակները շատ անգամ այցելած են
գիտուններ, բայց գեռ լուրջ հետազոտութեան չեն
ենթարկւած։ Կենթադրւի որ հողով ծածկւած բը-
լուրները որոնց վրա կը բարձրանանք, կը ծածկեն
հնամենի քաղաքին պարիսպները, որուն հետքերը
կան։ Ժամանակի ընթացքին գիւղացիներ, անդէտ
այդ բեկորներու արժէքին, վերցուցեր տարեր են
տաշւած քարերը իրենց գործածութեան համար։

Հանդիպակաց բլուրէն անդին կան հետքերը եւ
բեկորները մեծ եկեղեցիի մը։ Ամեն ինչ մտածել
կուտա, եւ այդ է նաեւ գիտուններու հեղինակաւոր
կարծիքը, որ այդ վայրին վրա հետազոտութիւն-
ներ, կարող են լոյս աշխարհ բերել պատմութեան
լուսարանութեան համար արժէքաւոր բեկորներ։

Մեր վերադարձին կը գտնենք Կոլխոզի նախա-
գահը, Նիկոլ Աստուրեան, որ մեզ կը դիմաւորէ
եւ մեր ձեռքերը կը սեղմէ սիրալիր բարեկամու-
թեամբ։ Ան բնիկ Արտաշատցի է եւ եղեր է կարմիր
պարտիզան։ Կուեր է արիութեամբ պրոլետարիա-
տի դիրքերու վրա քաղաքացիական կոիւներու ժա-
մանակ։ Անմիջապէս ան մեզ կը ներչնչէ ջերմ հա-
մակրութիւն։

Մանրախոհ եւ աշալուրջ մարդ է, իր դերին եւ
պարտաւորութեան գիտակից։ Նոյն այն արիու-
թեամբ եւ կորովով, որ կուեր է դասակարգային
թշնամիին դէմ, ան նւիրւեր է գիւղի վերակառուց-
ման գործին եւ իր նախագահ ըլլալէն յետո Արտա-
շատի Կոլխոզը, չնորհիւ կուռ կազմակերպութեան,
եւ կուսակցական ղեկավարութեան, տարէ տարի
բարգաւաճեր է եւ այսօր արգեն ան կը հանդիսանա
օրինակելի ցուցադրական Կոլխոզ ոչ միայն Դա-

մարլուկի շրջանին մէջ, այլ եւ Անդրկովկասեան չո-
փով։

Նախագահի հրաւերով կերթանք իր ընակարա-
նը, ուր կը ճաշնեք, եւ գիշերը երկար ժամեր զրոյց
ընելէ յետո, իր եւ Կոլխոզնիկներու հետ, որ անվերջ
կուգան նախագահի մօտ, ընտաներար, կը համգո-
տանանք մեզ յատկացւած անկողիններու մէջ։

Հետեւեալ առաւոտ կանուխ կակինք մեր ու-
սումնասիրութիւններուն։

Արտաշատի Կոլխոզը կազմւած է ներկայիս 287
միացած տնտեսութիւններէ, 1233 շունչով։ Բեր-
քահաւաքի համար ան բաժնւած է 13 բրիգադի
(հարւածային), որոնց 9 այգեգործական եւ 4 բամ-
պակագործական։

Բրիգածները ունին իրենց սկետերը։ Բրի-
կադինները եւ իւրաքանչիւրը կցւած է որոշ հողա-
մասի։

Բրիկադները ստորաբաժանւած են իրենց կար-
գին օղակներու։ Իւրաքանչիւր օղակ կազմւած է
5-7 հոգիով եւ ունի իր օղակավարը։ Օղակները
ամբացւած են որոշ հողամասերու եւ օղակավարը,
ինչպէս իր կարգին բրիկադիրը պատասխանատու է
իրեն բաժին ինկած փլաններու կատարման։

Իւրաքանչիւր Բրիկադիր պէտք է նախատեսէ
իր կցւած հողամասի պէտքերը։ Քանի^o աշխատա-
ւորի պէտք ունի, ինչ գործիքներ եւ իրեր անհրա-
ժշտու են իրեն յանձնւած գործը առանց ժամանակ
կորսնցնելու կատարելու համար։

Մենք հասանք Արտաշատ, երբ բամպակի հա-
ւաքը կը կատարէք եւ նախապատրաստութիւններ
կը կատարէքին այգեկոյթի համար։ Անկարելի է
երեւակայիլ այն բոլոր պատրաստութիւնները, որ
անհյաւտեց ե։ Ստուգում կողովներու եւ ընդու-
նաբաններու, կտրոցներ, մթերանոցներու եւ ամ-
բարներու քննութիւնը, փոխադրական միջոցները
ապահովել եւայլն, եւայլն։

Իւրաքանչիւր բրիկադ ունի իր առանձին ար-

տաղբական վիլանները եւ ըստ այնմ իր տրամադրութեան տակ՝ սայլեր, եզներ, ձիեր եւ բեռնատար օթոմոպիլներ :

Արտաշատի Կոլխոզը ունի 138 երկսեռ հարւածային որ ըստ տրւած տեղեկութեան կը հասնի բերքաւաքի ժամանակ մինչեւ 200ի : Այս թւի փոխարէն զանագան աշխատանքի եղանակներուն ունեցեր է 16-17 ծոյլեր եւ անկարգներ :

Հարւածայիններու աշխատանքի ողեւորութիւնը կարծարծեի սոցմրցմամբ : Անհատ անհատի հետ, օղակի հետ, բրիկատ բրիկատի հետ եւ Կոլխոզը ուրիշ Կոլխոզի հետ կը կապեն սոցմրցման պայմանագրեր : Արտաշատի Կոլխոզը սոցմրցման մէջ էր մօտիկ շրջանի Այդեստանի Կոլխոզին հետ :

Մեր այն հարցումին թէ ի՞նչ միջոցներ ձեռք կառնեն ծոյլերու նկատմամբ, մեղ պատասխանեցին, որ նախ գործադրութեան կը դնեն բարոյական միջոցներ : Կը ջանան համոզել, շահագրգուել լուրը (ծոյլը) : Կոլխոզը ունի կարմիր եւ սեւ տախտակ : Ծոյլը, կարգապահութիւնը խանգարողը, առանց բանաւոր պատճառի բացակայողը, ուշ մնացողը կանցնի սեւ տախտակի վրա :

Անուղղայնները կատանան նկատողութիւն, իրեւ տուգանք կը վերցնեն իրենցմէ մինչեւ 5 աշխոր : Բրիկատն է, որ կը կատարէ զատումը, բայց աւելի ծանր պարագաներու խնդիրը կը յանձնելի Վարչութեան : Երկու հոգի դատի գրւեր են, որպէս անասիապահութեան վնաս տառը եւ մէկը դատապարտւեր է վեց տարւան եւ միւսը մէկ տարւան բանտարկութեան : Իսկ մէկ հաշւապահ հեռացւեր է իր գործի մասին անփոյթ վերաբերմունքի պատճառով :

Արագ նախաճաշէ մը յետո — որու միջոցին կը դնահատենք ցորենի ալիւրէ ճերմակ եւ իմափուկ լավաշը եւ տեղական պանիրը — ճամբա կելլենք դէպի բամպակի դաշտերը :

Մեղ կընկերանա Կոլխոզի նախապահ ընկեր նիկոլը : Կը քալենք հրճւանիքով ճամբուն վրայէն, ու-

րուն երկու կողմերը անընդհատ կը տարածւին Կոլխոզի այգիները : Մինչեւ վեց-եօթը վերստ ազնիւ տեսակի սեւ խաղողի ողկոյզները մեզ կը ժպտին իրենց որթատունկերուն վրա : Ճամբուն վրա բրիկատներ կամ օղակավարներ մեզ կը կեցնեն եւ կը հրաւիրեն իրենց այգիի խաղողը ճաշակել : Գիրկերով կը բերեն սեւ եւ ճերմակ խաղողի ողկոյզներ, զանագան տեսակի : Մինչեւ յագեցում կը ճաշակնք այգիներ, որ շրջանին գլխաւոր հարստութիւնն է :

Սայլեր, կառքեր անվերջ կանցնին նոյն ճամբէն : Ոմանք կերթան գէպի բամպակի դաշտեր եւ ոմանք կը դատնան անկի բեռնաւորւած բամպակի հակերով :

Վերջապէս կը հասնինք բամպակի արտերը եւ կանք կառնենք վշտատի ծառերու հովանիին տակ հանդստանալու համար :

Մեր զիմաց կը տարածւին բամպակի արտերը, որոնց մէջ կիներ հաւաքը կը կատարեն :

Բայ արտադրական վլանի, Արտաշատի Կոլխոզը պէտք է տա պետութեան 594 ցենտներ : Նախագահը մեզ կը յայտնէ որ կարկուտի պատճառով կարծեր են պահ մը, որ չպիտի կարենան լրիւ կատարել իրենց վլանը, բայց հունձքը լւա է, որովհետեւ Կոլխոզի աշխատաւորներ ամեն միջոցներով պայքարեր են ճճիներու գէմ, գլխաւորապէս կատարինա կոչւած ճճի գէմ, ճեռքերով հաւաքելով եւ ջնջելով . ժամանակին եղեր է եւ սրսկում միլտիոն հիւանդութեան գէմ :

Բամպակի առաջին հաւաքը սկսեր է Մեստեմբէր 17-ին . իւրաքանչիւր հարւածային պէտք է քաղէ օրական 36 քիլո բամպակ, բայց կան հարւածայիններ, որ կը քաղեն օրական 40-45 քիլո : Օրական քաղւածը կը զրկւի Ղամբալու գնման կայան : Փոխադրութեան միջոցները բաւարար են : Իւրաքանչիւր բրիկատ ունի մէկ փուրկոն եւ 21 սայլ :

Կը մօտենանք հարւածային աշխատաւորուհիներու, որոնք ժիր շարժումներով բամպակը կը հաւաքնեն։ Հասուն բամպակը չորացած կնդուղին մէջէն դուրս կը յորդի ճերմակ փրփուրի նման։ Նոյն թուսիին վրա կան հասուն կնդուղներ, կիսարաց եւ դեռ կանաչ կոկոններ։ Եւ թուսիին ծայրը կան եւ ծաղիկներ, մէկ ոստի վրա գեղին եւ վարդագոյն ծաղիկներ, որոնք հեռուէն էլլանդինի տպաւորութիւն կը լնեն։ Կը վերցնեմ ոստ մը եւ մօտէն կը դիտեմ այդ բեղուն բոյսը, որ մեր երկրին հարստութեան աղրիւրներէն մէկն է։ Ծաղիկները, կոկոնները եւ անոնց բաժակները եղական գեղեցկութիւն ունին։ Զարմանալի է, որ տեկորատիւ նկարչութեան համար մեր արտիստները չեն օգտագործած բամպակի տունկին ընծայած օրինակները։ Կարելի է հետաքրքրական արդիւնքի հասնիլ։

Կընդհատեն իմ խորհրդածութիւններս, ուշադրութիւնս հրաւիրելով կոլտնտեսուհիի մը վրա, որ աշխատանքը աւարտած է եւ օղակավարէն կը պահանջէ զինքը կցել ուրիշ հողամասի։

Բամպակի հաւաքը պիտի կատարւի երեք անդամէն աստիճանաբար, որ կնդուղները հասունան։ իսկ մնացեալ կոկոնները կը պահանջին մթերանոցներու մէջ ուր ձմեռը աստիճանաբար կը հասունան։ Դաշտային հաւաքը կատարտի նոյեմբեր 5-ին։

Դեռ ժամը մէկն է բայց երկինքը ամպու է եւ օդը զով։ Եթէ անձրեւ չգա այս մթնոլորտը նպաստաւոր է աշխատաւորներու համար։ Մինչեւ հեռուները արտերու մէջ կիները կաշխատին։ Մեր շուրջ բոլոր հարկունի գիծը եղերւած է կարմրորակ զոյնով լեռներով։ Մեր ետեւն են այդիները, որոնց զոյնով լեռներով։ Մեր ետեւն են այդիները, որոնց դալար տարածութեան մէջ փշատի դժգոյն կանաչով ծառերը շարք, շարք կը բարձրանան։

Առուներու խորոշը կը լնկերանա մեր քայլերուն երբ կանցնինք մէկ արտէն միւսը մինչեւ հեռաւոր արտերը։ Կը խօսինք օղակավար կամ հարւածային

կիներու հետ, կը հարցափորձենք իրենց կենցաղի, աշխատաւթեան, կոլխոզի խնդիրներու մասին։ Անոնք մեզ կը պատասխանեն մաքուր գրական լեզով, կը գործածեն յատուկ տէրմիններ, կը բացատրեն իրենց միտքը յատակ կերպով։ Մինչեւ գեռ անցիալ տարի, Արտաշատի գեղջկուհին մնացեր է կպած իր աւանդական սովորոյթներուն։ Ան ամօթ համարեր է դուրս գալ տունէն եւ դաշտային աշխատանք կատարել։ Բայց այժմ ան ազատագրւած է բոլորովին եւ իր թուչքը առեր է ուժեղ թափով։ Կոլխոզային շարժումը այլափոխեր է Հայաստանի գիւղացին։ Ան զարձեր է ժիր, աշալուրջ, գիտակից եւ ամեն մէկը կին թէ տղամարդ, արթուն պահակ կոլտնտեսութեան շահերուն։

Փշատի ծառի մը հովանիին տակ ինձ մօտ նըստած է Արուս Սաֆարեան, հարւածային կոլտնտեսուհի։ Կը դիտեմ իր թուփ եւ պարզ դէմքը որ կորով եւ վճռականութիւն կը ներշնչէ։ Դրակը կտպած է ճերմակ թաշկինակ եւ շագանակազոյն մտղերու փունջեր դուրս կուգան իր ողորկ քունքերուն վրա։ Ան ինձ կը ժպտի իր բաց դոյն աչքերով եւ նախ ժլատ է խօսքերուն մէջ։ Ցետո աստիճանաբար կ'ընտանենա եւ կը պատմէ իր կեանքը։ 1923-ին իր ամուսնոյն հետ եկեր է Մարտունիի շրջանէն եւ երկու ալ աշխատեր են որպէս բատրակ։ Ինքը զրագէտ է, ամուսինը՝ ոչ։ 1928-ի աշնան մտեր է կոլխոզ հակառակ ամուսինին բուռն դիմադրութեան։

— Կոլխոզ մտանք, կըսէ ան, բան չունէինք, հիմա տուն ալ ունինք, հաց ալ ունինք...

Հիտգետէ տեղեկութիւններու կ'ամբողջացնեմ։ Անցեալ տարի ՓՈԿի ծախուր դրած տուներէն գներ են տուն մը 700 ոռութիւն։ Ունին երկու սենեակ, երկու մահճակալ, սեղան, աթոռներ, կարպետ, կարի մեքնա, բաթեֆոն, երեք ձեռք տեղաշար, եւն., եւն.։

— Որ նախագահ չըլլէր, կաղմակերպութիւն

ըլլէր ուրկից պիտի ունենայինք, կը վերջացնէ իր խօսքը:

Առհասարակ հարևածային կոլլուգնիկներու կացութիւնը ոչ միայն բաւարար է այլ եւ անոնք իրաւամբ մտած են ունեւոր դառնալու ճամփուն մէջ։ Ոչ միայն Արտաշատի օրինակելի կոլլուգի աշխատաւորները այլ եւ Դամարլուկի շրջանի բոլոր կոլլուգներու հարևածայինները նիւթական բարդաւաճ վիճակի մէջ են։ Ուրիշ կոլլուգներ զացող մէր ընկերներու տեղեկութիւնները կը հաստատեն այն բանը որ Արտաշատի կոլլուգի բարդաւաճ վիճակը բացառութիւն չէ։

Կոլտնտեսականները ունին միջին հաշուով տարեկան 170–200 աշխօր։ Հարևածային կոլտնտեսականը կատանա իւրաքանչիւր աշխատանքի օրւան համար առնւազն 10 ոռուրլի պետական դինով։ Առկէ զատ բլաններու կատարումէ յետո մնացորդ աղբանքը իրեն կուտա 15 ոռուրլի աշխոր շուկայի դինով։

Օրինակի համար խաղողի բերքահաւաքին պէտք է Արտաշատի կոլտնտեսութիւնը պետութեան յանձնէ ըստ բլանի 7482 ցինդներ։ Կը նախատեսուի մոնացորդ 6505 ցենդներ որ կը մնա կոլտնտեսութեան։ Այդ մնացեալ խաղողը կը վերամշակեն, դինիի կը վերածեն ինչ որ կուտա յաւելեալ 15 ոռուրլի աշխոր^{*}, շուկայի դիներով։

Պետական դինով ստացած աշխօրի փոխարէն կոլտնտեսականը կատանա կոորերատիվներէն պետական գիններով արդիւնաբերական ապրանքներ, ինչպէս եւ շինանիւթ տուն են։ պետական դինով։ Բամպակի զնման կայանը անցեալ տարի արւերէ եր երկու քիլո գրւած եւ մանւած բամպակ իւրաքանչիւր կոլլուգնիկի։

Նիւթական այս բարօրութիւնը արգրավարձեր է կոլտնտեսականի կենցաղի վրա։ Թէւ պէտք է ըսել որ թէ՛ կենցաղային եւ թէ կուլտուրական յառաջդիմութիւնը դեռ համեմատական չէ նիւթական

բարդաւաճման։ Բայց առըսկոյս չկա որ ներկա հանգամանքներու մէջ գիւղացիի կենցաղային եւ կուլտուրական յառաջդիմութիւնը կը կատարւի արագ կերպով։ Արդէն իսկ կին թէ տղամարդ մաքուր հագւած են, տրեխներու վոխարէն կը կըեն կոշիկներ, երրեմն մոյկեր։ Զի կան այլեւս պատառատուն կամ կարկտւած չորերը։ Մարդիկ եւ կիներ ինքզինքնին կարտայայտեն մաքուր լեզով։ Ծանդիպեցա մէկու մը, նախկին անդրադէտ որ դեռ կմկմալով կը կարդար բայց կը խօսէր հրապարակաւ սահուն եւ պարզ լեզով։

Իւրաքանչիւր կոլտնտեսական ունի երկու սենեակով բնակարան, գոնէ առանձին սենեակ։ Ունի անկողիններ, կամ կարասի։ Իրաւունք ունի սենենալու սեփական բանջարանոց, հաւոց, մէկէն երեք կով եւ 20–25 ոչխար (որոնք կը գնէ պետական գիններով)։

Գեղջկուհիի այլափոխումը աւելի զբակի է։ Դեռ 1930–31-ին ան Արտաշատի մէջ ոչ կը մասնակցէր գաշտային աշխատանքի եւ ոչ ալ կերեւէր ժողովներու մէջ։ Այսօր կոլլուգը ունի 245 աշխատաւուրուհի եւ 212 տղամարդ։ Աւելորդ է ըսել որ տշիատաւորուհին ըստ գործարկի կատանա հաւատար աշխօր։ Կինը ոչ միայն կը մասնակցի ժողովներուն այլ եւ ակտիվ անդամ է Կարմիր Խոչի, Մողբի, Գիւղիսորհրդի, եւն։

Յառաջիկա տարւան համար կը նախատեսէին հարևածային աշխատաւորուհիներ նշանակել Բրիկա տագար (հարևածային զեկալար)։ Այս տարի կային արդէն չորս ենթարրիկատագարները ընդհանրապէս կիններ են։

Այս արդիւնքը արդէն ցոյց կուտա Հայաստանի աշխատավորուհիի բացառիկ ակտիվութիւնը որովհետեւ նա այսպէս թէ այնպէս բացի դաշտային աշխատանքը եւ հասարակական գործը, բնունաւորած է նաև տնային գործերով։ Գիւղի սոցիալիստական լրիւ վերակառուցումը միայն պիտի ազա-

տաղը կենը այդ գործերէն : Առ այժմ կան միայն մսուրէներ : Դաշտային մսուրը, բացօթեա, որ այցելեցինք բամպակի դաշտերուն առընթեր, վշտի ծառերու հովանիին տակ, կընդունի ծծկեր երեխաներ : Հարևածային աշխատաւորուհիներ են դաշտային եւ դիւզական մսուրներու ղեկավարները, Արմենուհի եւ Սաթենիկ :

Առակներու խոխոջը, ծառերու սոսիւնը կօրօք քնած երեխանները իրենց փոքրիկ մահճակալներու մէջ որոնցմէ մէկուն վրա կը դեղերի ղեկավարուհին խնամու ձեռքը : Անդին ջուրը կեռաթէյի համար : Աշխատավորուհի մայրեր որ դաշտին մէջ կ'աշխատին, կարող են գալ դիեցնել իրենց մանկինները :

Գիւղի մսուրը որ այցելեցինք առաւտուն կընդունի ծիծէ կորւած երեխաններ մինչեւ չորս տարեկան : Այս մսուրը ըստ հղանակի կունենա մինչեւ 70 երեխա : Ունի մէկ կին վարիչ, մէկ հիւանդապահուհի եւ իւրաքանչիւր 10-15 երեխայի համար մէկ տեքնիկական աշխատող (պարզ ծառայող) : Չորսէն եօթը տարեկաններու համար կա մանկահրապարակ : Կոլֆոկը (կոլտնտեսութեան փոխաւարձ օգնութեան կոմիտէն) կստանա աշխատաւորներու հասոյթին հարիւրին մէկը եւ ի փոխարէն կ'օժանդակէ յշիներու, հիւանդներու եւ չաշխատող անդամներով ծանրաբեռնած ընտանիքներու :

Բամբակի դաշտերէ վերադարձին կը խոսակցինք կոլխոզի նախագահի եւ բրիկատներու եւ օղակներու վարիչներու հետ : Այս տարի, կարելի է ըսել որ կոլխոզները յաղթելով մէծ դժւարութիւններու մտած են արդէն բարզաւաճման համբու մէջ : Միայն առնելով Արտաշատի կոլխոզի պատմութիւնը կը տեսնենք թէ նա ինչ զիկլակներով հասեր է այժմու կայուն վիճակին :

1928-ին 9 տնտեսութեան հիմքը դրեր են Արտաշատի կոլեկտիվ տնտեսութեան : 1929-ին 300

(*) Աշխատանիքի օր


տնտեսութիւն մտեր են կոլխոզ բայց 1930-ին գուրս են եկել մէծ թիւով եւ մնացեր են օք տնտեսութիւն : 1931-ին գարձեալ 300 տնտեսութիւն կը մտնան կոլխոզ : 1932-ին այլ եւս տնտեսութիւնները, իրենք չէ որ կը հեռանան այլ կոլխոզի վարչութիւնը որոշ զտում կատարելով գուրս կը հանէ 10 տնտեսութիւն որով իշիւր կը հանի 290-ի : Այդ զտումը կը շարունակի : Դուրս կը հանւին կուլակային այն տարրերը որոնք զարաւուզի միջոցներով լիցւած էին կոլխոզի մէջ եւ որոնք ուշ թէ կանուխ՝ կարող էին վնաս հասցնել եւ խախտել ներքին կարգապահութիւնը : 1933-ի սկիզբին, ուրեմն Արտաշատի կոլխոզը ունեցեր է 280 տնտեսութիւն եւ այժմ ունի 287 տնտեսութիւն : Այսպէսով գուրսը կը մնան 106 մենատնտեսութիւններ որոնցմէ 45 տունը ընդունելի է կոլխոզի մէջ :

Այժմ մենատնտեսները հասկցեր են որ իրենց շահը կը պահանջէ մտնել կոլխոզ : Առաջարկութիւնները կը տեղան բայց կոլխոզի վարչութիւնը հարկադրւած է սպասել որ այս տարւան արդիւնքը բաշխւի կոլխոզիկներուն եւ յետ միայն կատարւի նոր տնտեսութիւններու ընդունելութիւնը կոլխոզի մէջ :

Եյու ամենայնիւ ընդունելի մենատնտեսները որոնք կազմւած են հարազատ տարրերէ, կը վայելին օժանդակութիւն եւ որոշ չափով կը մասնակցին ընդհանուր գործերու :

Տեղի ունեցած է, օրինակի համար, հարւածայիններու Զ ժողով, որուն մասնակցած են մենատնտեսները, բերքահաւաքի նախապարաստական աշխատանիքներու համար :

Կոլխոզները եւ մենատնտեսները խառն ժողով ունեցեր են ճանապարհչինութեան համար : Կոլխոզները որոշեր են առանձին սահման եւ կատարեր են իրենց բանը մինչ մենատնտեսները իրենց բաժին ինկած աշխատանիքը կը ձգձգին : Արդէն կը բաւէ պարզ աշխատ դատել տարրերութիւնը : Այն



այդիները որոնք չեն հասած կատարեալ վիճակի՝ կը պատկանին մենատնտեսներու։ Մեզ ցոյց կուտան ձմեռը անխնամ մնացած եւ չորցած որթատունկեր, անգործածելի կողմնակի ճանապարհներ, եւ այլն։ Մեզ կը հաւաստեն նաեւ որ դեռ երկու տարի առաջ պատկերը բոլորովին տարրեր էր։ Մենատնտեսները աւելի բարդաւած էին քան կոլլոգները։

Ինչի՞ պէտք է վերագրել այս հիմնական փոփոխութիւնը։ Մեզ ընկերացող ընկերները որոնք անցած են գործնական կեանքի բովին, այս մեծ փոփոխութիւնը կը վերագրեն կուսակցական ղեկավարութեան ճշգրտ զնահատմանը կացութեան եւ ձեռք առած համապատասխան միջոցներուն։ Քաղաքաժինները որ կոչւած են կիրարկել այդ միջոցները կեանքի մէջ եւ հոկել կիրարման ընթացքին մեծ դեր կատարեցին։ Այժմ ամեն շրջան ունի իր քաղաքաժինները, որոնք մասնաւորապէս կ'զրադին այդ շրջանի կոլլոգներու խնդիրներով եւ անմիջապէս լուծում կուտան անոնց։

Արտաշատի կոլխոզը բամբակահաւաքը կատարելէ յետո պիտի ձեռնարկէ այդեկութին։ Ինչպէս բախնք, բերքը յուսացւածէն առատ է։ Խաղողը կը յանձնէի զնման կայան տեղուոյն վրա։ Նախապատրաստութիւններ կը կատարեին խաղողը դինիի վերածելու ինչ որ կը կատարէի 12-15 օրէն։ Գինին կը սահաւի մինչեւ Փետրվար ամիսը Արտաշատի նրկուդներուն մէջ եւ յետո միայն կը փոխադրէի Արարատ գործարանը։

Աշնանացանի համար սերմը զոււած է։ Ամեն րդիկադ (հարւածային) ունի իր սահմանը։ Պէտք էր փարէին 40 հեկտար ըստ ըլանի բայց Արտաշատի կոլխոզը փարէր է արդէն 52 հեկտար։

Վարը կը կատարէի մեծ մասամբ տրակտէօրներով եւ մնացեալը քաջող ուժով (եղ)։ Դամարւուի շրջանը բաժնաւած է չորս ակրօշրջանին։ Արտաշատը կիյնա Այդեստանի ակրօշրջանին մէջ։

1932-ին Արտաշատ ցորեն չուներ։ Աշնանը ցաներ են 52 հեկտար եւ իւրաքանչիւր հեկտարէն ըստացեր են 15 ցենդներ։

Ամեն մէկ տեղեկութիւն որ կը քաղենք մեր ընկերակիցներէն, մեզ կը ներշնչեն առատութեան եւ բարօրութեան զգացումը։ Եւ այդ միայն զգացում չէ։ Մեր ճամբու երկու կողմերը անընդհատ յուրաթիւրիները մեզ կը ժպտին եւ անվերջ կը հանդիպինք կոլխոզնիկներու որոնք ուրախ զւարթ մեզ հետ պահ մը կը խօսին ու կ'անցնին։

Գիւղ մտնելով կը հանդիպինք երեխաններու երամներու որոնք մախաղը ուսէն կախած դուրս են եկեր գպրոցէն։ Արտաշատ ունի 15 խմբակէ կազմը լուած երկսեռ գպրոց 15 ուսուցիչ – ուսուցչունիներով։ Իւրաքանչիւր խմբակ ունի 35-40 աշակերտ։

Գիւղը ունի ակումբ եւ անոր կից լիկկայան, թատերական խումբ եւն։ Երեւանի պատանի հանդիսատեսներու թատերախումբը եկեր է կոլխոզներու համար ներկայացում տալու։ Դաշտային աշխատանքներէ յետո կուսաքաղաքական խմբակը կը զբաղի կոլխոզնիկներու կրթութեամբ։ Բայց այս բոլորով հանդերձ կզգանք որ Արտաշատի մշակութային եւ նաեւ կենցաղային յառաջդիմութիւնը համապատասխան չէ իր անտեսական բարգաւաճման։ Եւ ահա այդ մարզերուն մէջ է որ առաւելապէս գրողները կարող են բերել իրենց օժանդակութիւնը։

Իրիկունը տեղի կ'ունենա գրողներու եւ հարւածային կոլխոզնիկներու հանդիպման երեկոն։ Գըրողներու բիկատները զանազան շրջաններէ եկեր միացեր են Արտաշատ։ Եկեր է նաեւ Ղամարլուի կուսակտիվը։ Մութը հետզհետէ կ'իջնէ դաշտերուն եւ գիւղին վրա։ բայց Արտաշատի ակումբը լիքն է ուրախ եւ արամագրութիւնը բարձր երկու սեռէ կոլխոզնիկներով։ Տափուկ զուոնան կը նւագէ, երեխանները կը ճուղեն, մարդիկ մեզ կը շըր-

8962

անցեալէն։ Ան ներդաղթող է, անցեր է տառա-
ջառատեն արդէն մտերմութեամբ։ Հարւածային
կոլխոզնիկ մը, Ազատ Խաչատուրրեան ինձ կը խօսի
պանքի բոլոր ճամբաներէն, եկեր է Արտաշատ, աշ-
խատեր է որպէս բատրակ։ Այժմ իր ծիծաղը եւ
հանգիստ դէմքը կարտայայտէ փոթորիկներէ յետո
վերջապէս խաղաղ նաւահանգիստ հասած մարդու
ինքնավստահութիւնը։

Հանդիպման երեկոն կանցնի նոյն բարձր տը-
րամադրութեան մէջ եւ յետո 2-300 հոգի կը նստին
սեղաններու երկայնքը եւ կը վայելեն իրենց «աշ-
խատանքի արդիւնքը»։ Ասոնք են այլ եւս մեր երկրի
իշխանները եւ Արտաշատի հարւածային կոլխոզնիկ-
ները կը գւարճանան խմելով իրենց ազնիւ կարմիր
գինին, ուտելով իրենց ծանր աշխատանքի արդիւնք
բերքերը։ Ու խորապէս կզգամ թէ ի՞նչ մեծ պատիւ
է մեզ համար սեղանակից ըլլալ այդ մեծ եւ արի
ընտանիքի արդար խնճոյքին։

(Վերջ)

Գիւ 15 ՍԵՆԻ



2013

Խոհ

